

ԵՐԿՐՈՐԴ ԿԱՐԳԻ ՈՃԻՐՆԵՐ

Երկրորդ կարգի ոճիրները կ'ընդգրկեն.

- Վայրաք կամ ծանր ոճիր, ինչպես որ սահմանուած է Քրեական Օրենսգիրքի (PC) 667.5(c) յօդուածի մէջ և Քրեական Օրենսգիրքի (PC) 1192.7(c) յօդուածի,
- Ոճրային յարձակում, որուն համար անձ մը պէտք է նկատուի սեռային յարձակում կատարող ըստ Քրեական Օրենսգիրքի (PC) 290(c) յօդուածի և
- Հանրային ծառայութիւններու ծրագրի մը դէմ ոճրային յարձակում, ինչպէս որ սահմանուած է W&IC 10980(c)(2) և (g)(2) յօդուծներուն մէջ:

(Ծանօթ. Վերը բերուած ցանկը այդքանով չի սպառիր. ուրիշ ոճիրներ ալ կրնան իյնալ Երկրորդ կարգի ոճիրի ծիրէն ներս):

Եթէ դուք դատապարտուած էք ԿԱՄ բանտարկուած **Երկրորդ կարգի** ոճիրի մը համար ԱՆՑԵԱԼ 10 ՏԱՐԻՆԵՐՈՒՆ ԸՆԹԱՑՔԻՆ, ապա դուք իրաւասու **ՉԷՔ** անդամագրուելու իբրեւ IHSS-ի մատակարար, կամ IHSS ծրագրիին աջակից ծառայութիւններ տալու դիմաց դրամ ստանալու: Բայց եւ այնպէս, եթէ քաունթին/Հանրային Իշխանութիւնը/Ոչ շահութաբեր Ընկերակցութիւն մը սահմանէ, որ Երկրորդ կարգի ոճիրի մէջ դատապարտութեան հիման վրայ իրաւասու չէք, դուք **ԿՐՆԱՔ** իրաւասու ըլլալ անդամագրուելու իբրեւ IHSS-ի մատակարար, եթէ հետեւեալ պայմաններէն մէկը գործադրուի/տեղի ունենայ:

- Դուք լեցուցեր էք **Վերանայման Խնդրանքի** ձեւ (Appeal Request form, SOC 856) Մատակակարի Անդամագրութեան Վերանայման Միաւորին (Provider Enrollment Appeals Unit, PEAU) և Անդամագրութեան Վերանայման Միաւորը (PEAU) շրջէ քաունթին/Հանրային Իշխանութեան/Ոչ շահութաբեր Ընկերակցութեան որոշումը, որ կը ժխտէ IHSS-ի մատակարար ըլլալու ձեր իրաւասութիւնը,
- Դուք **վերականգնումի վկայականի** տիրացած էք կամ ձեր դատապարտութիւնը **հանուած** է ձեր թղթածրարէն՝ ըստ Քրեական Օրենսգիրքի (PC) 1203.4 յօդուծի,
 - Բայց և այնպէս Քրեական Օրենսգիրքի (PC) 1203.4 յօդուծը չի կիրարկուիր որոշ ոճիրներու, հետեւաբար Երկրորդ կարգի ոճիրի հետ կապուած վարը նշուած դատուածութիւնը ձեզի չ'արտօներ անդամագրուելու իբրեւ IHSS-ի մատակարար:
 - Քրեական Օրենսգիրքի (PC) յօդուծ 286(c) Երեխայի յետադիմ չարաշահում, որ 14 տարեկանէն փոքր է և յանցագործէն 10 տարիէն աւելի պզտիկ է
 - Քրեական Օրենսգիրքի (PC) յօդուծ 288 Երեխայի հետ Վաւաշօտ կամ հեշտօտ վարուեցողութիւններ
 - Քրեական Օրենսգիրքի (PC) յօդուծ 288a(c) Երեխայի Բերնէն զուգաւորում
 - Քրեական Օրենսգիրքի (PC) յօդուծ 288.5 Երեխայի շարունակական չարաշահում
 - Քրեական Օրենսգիրքի (PC) յօդուծ 289(j) 14 տարեկանէն փոքր, յանցագործէն 10 տարիէն աւելի պզտիկ երեխայի մէջ Սեռային մուտք
- Ձեր IHSS-ի ստացողը անհատական **զանցառում** կը խնդրէ ձեզի գործի առնելու համար կամ
- Դուք կը դիմէք եւ կը ստանաք **ընդհանուր բացառութեան** իրաւունք Գալիֆորնիոյ Հանրային Ծառայութիւններու Բաժանմունքէն (California Department of Social Services, CDSS), Համայնքային Խնամքի Արտօնագրման Բաժանմունքէն, Խնամատարի Քրեական Անցեալը Ստուգող Գրասենեակին (Caregiver Background Check Bureau, CBCB) կողմէն:

Վարը նկարագրուած են զանազան ձեւեր, որով կրնաք IHSS-ի մատակարար ըլլալու լիազօրութիւն ձեռք բերել, հակառակ Երկրորդ կարգի ոճիւրի հետ կապուծ դատապարտութեան:

Վերանայման Խնդրանք

Եթէ դուք հաւատացած էք, որ քաունթին/Հանրային Իշխանութիւնը/Ոչ շահութաբեր Ընկերակցութիւն մը սխալմամբ ձեր իրաւասութիւնը մերժած է, դուք իրաւունք ունիք Մատակակարի Անդամագրութեան Վերանայման Միաւորին (PEAU) հետ Վերանայման Խնդրանքի ձեւ (SOC 856) լեցնել եւ Վերանայման Խնդրանքի ձեւը փոստով ղրկել հետեւեալ հասցէին.

California Department of Social Services
Policy and Litigation Branch
Provider Enrollment Appeals Unit, MS 9-9-04
P.O. Box 944243
Sacramento, CA 94244-2430

Մատակակարի Անդամագրութեան Վերանայման Միաւորին (PEAU) Վերանայման Խնդրանք պէտք է յղուի քաունթին/Հանրային Իշխանութեան/Ոչ շահութաբեր Ընկերակցութեան կողմէ մերժումի ծանուցագիրի թուականէն 60 օրուան ընթացքին:

Եթէ որեւէ հարցում ունիք վերանայման գործընթացի վերաբերեալ, նաեւ կրնաք կապուիլ Մատակակարի Անդամագրութեան Վերանայման Միաւորին (PEAU) հետ հեռաձայնելով (916) 556-1156 թիւին:

Վերականգնումի Վկայական կամ Դատապարտուածութեան Հանում

Եթէ դուք դատապարտուած էք Երկրորդ կարգի ոճիւրով և ձեռք բերած էք վերականգնումի վկայական (ըստ Քրեական Օրէնսգիրքի (PC) 3-րդ մասի 6-րդ վերնագիրի, [4852.01 բաժինով սկսող] Գլուխ 3.5-ի) կամ ըստ Քրեական Օրէնսգիրքի (PC) յօդուած 1203.4-ի ձեր դէմ եղած տեղեկութիւնը կամ մեղադրանքը արձակուած է, դուք իրաւասու էք անդամագրուելու իբրեւ մատակարար, եթէ մատակարարի անդամագրութեան մնացեալ բոլոր պահանջները բաւարարուած են:

Իրաւաթողում (արձակում)

Եթէ գտնեն, որ դուք IHSS-ի մատակարար ըլլալու իրաւասու չէք Երկրորդ կարգի ոճիւրի դատապարտութեան(ներու) հիման վրայ, բայց այլապէս կը բաւարարէք մատակարարի անդամագրութեան պահանջները, ձեզի կրնան արտօնել, որ ծառայութիւններ մատակարարէք որոշ IHSS ստացողի(ներու), եթէ տուեալ IHSS ստացողը(ները) կ'ընտրէ աշխատանքի առնել ձեզի հակառակ ձեր քրեական դատապարտութեան(թիւններուն) և քաունթին/Հանրային Իշխանութեան/Ոչ շահութաբեր Ընկերակցութեան անհատական իրաւաթողումի (արձակման) դիմում կը ներկայացնէ:

Քաունթին/Հանրային Իշխանութիւնը/Ոչ շահութաբեր Ընկերակցութիւնը ստացողի(ներուն) լիազօրուած չըլլալու ծանուցագիրին հետ ներփակ ձեզի կը ղրկեն IHSS-ի ստացողի Մատակարարի Իրաւաթողման (արձակման) Դիմումի (IHSS Recipient Request for Provider Waiver form, SOC 862) ձեւը IHSS-ի մատակարար ըլլալու անիրաւասու դարձնող յատուկ դատապարտութեան(ներուն) վերաբերեալ տեղեկութիւններուն հետ միասին:

Նահանգային օրենքով Քաունթին/Հանրային Իշխանությունը/Ոչ շահութաբեր Ընկերակցությունը միայն լիազորուած են ձեր Առաջին և Երկրորդ կարգի ոճիրներու դատապարտությունները յայտնելու:

Եթէ, իրաւասու չըլլալու ծանուցագիրը վերանայելէ ետք, ձեր ստացողը(ները) տակաւին կը փափագին ձեզի գործի առնել իբրեւ իրենց մատակարարը, հակառակ ձեր քրեական դատապարտութեան, ստացողը(ները) (կամ անոր լիազոր ներկայացուցիչը) պէտք է լրացնեն եւ ստորագրեն SOC 862-ը և վերադարձնեն զայն Քաունթին/Հանրային Իշխանութեան/Ոչ շահութաբեր Ընկերակցութեան անձնամբ կամ փոստով՝ իրաւասու չըլլալու ծանուցագիրին թուականէն միջեւ տասը օրուան ընթացքին: Ստորագրելով SOC 862-ը ստացող(ներ)ը կը կրեն ձեզի գործի առնելու պատասխանատւութիւնը և կը համաձայնին Նահանգը, Քաունթին/Հանրային Իշխանությունը/Ոչ շահութաբեր Ընկերակցությունը ազատ կացուցանելու անհատական իրաւաթողումը շնորհելու հետեւանքով յառաջացող պատասխանատւութենէն: Հաճիք նշեցէք, եթէ դուք ստացողի լիազոր ներկայացուցիչն էք, դուք չէք կրնար իրաւաթողումը ստորագրել անոր կողմէ: Դուք ստացողին անունով իրաւաթողումը ստորագրելու իրաւունք կ'ունենաք, եթէ դուք անչափահաս ստացողի ծնողն էք, խնամակալն էք կամ անչափահաս ստացողի վրայ իրաւական հսկողութիւն ունիք կամ պահապանն էք կամ չափահաս ստացողի արձանագրուած տնային բնակութեան ընկերակիցն էք: Այնպսի պարագաներու, երբ դուք չէք կրնար ստացողին անունով ստորագրել իրաւաթողումը, իրաւաթողումը պէտք է ստորագրուի ստացողին կողմէ կամ (եթէ ատիկա հնարաւոր չէ) երրորդ անձ մը պէտք է նշանակուի իբրեւ լիազոր ներկայացուցիչ՝ իրաւաթողումը ստորագրելու նպատակով:

Միայն երբ իրաւաթողումը ստորագրուի ստացողին(ներուն) կողմէ և ընդունուի Քաունթին/Հանրային Իշխանութեան/Ոչ շահութաբեր Ընկերակցութեան կողմէ դուք արտօնութիւն կ'ունենաք IHSS-ի ծառայութիւններ մատակարարել այն ստացողին(ներուն), որոնք խնդրած էին իրաւաթողումը: Դուք կրնար ծառայութիւններ մատակարարել ուրիշ ստացողներու, եթէ ձեզի գործի առնել ցանկացող իւրաքանչիւր ստացող իրաւաթողութեան առանձին դիմում կը ներկայացնէ Քաունթին/Հանրային Իշխանութեան/Ոչ շահութաբեր Ընկերակցութեան: Իրաւաթողումը վաւերական է, միայն իրաւաթողութեան(ներուն) մէջ նշուած դատապարտութեան(ներուն) համար:

Ընդհանուր Բացառութեան Դիմում

Եթէ գտնեն, որ դուք իրաւասու չէք անդամագրուելու իբրեւ IHSS-ի մատակարար հիմնուելով Երկրորդ կարգի Բացառուող ոճիրի դատապարտութեան վրայ, սակայն կը փափագիք մատակարարներու ցանկին մէջ գրուիլ կամ ծառայութիւններ մատակարարել ստացողի մը, որ անհատական իրաւաթողում չէ խնդրած, դուք կրնար զրկուած ըլլալնուդ համար Ընդհանուր Բացառութեան դիմել:

Եթէ ընտրէք ենդհանուր Բացառութեան դիմել, **դուք պէտք է մերժումի ծանուցագիրին թուականէն քառասուն հինգ (45) օրացուցային օրուան ընթացքին SOC 863-ի վրայ նշուած պահանջուած տեղեկութիւններուն հետ Ընդհանուր Բացառութեան (SOC 863) ձեւ գրանցէք:**

Պահանջուած փաստաթուղթերուն հետ SOC 863-ը փոստով դրկեցէք հետեւեալ հասցէին.

California Department of Social Services
Caregiver Background Check Bureau
744 P Street, MS 9-15-65
Sacramento, CA 95814